

ՀՐԱՄԱԴԵ ՀԱՅԱՀԱՆ (ԱՌԵՎԼ) ՀՐԱՄԱ ՀԱՅԱՀԱՆ

ՆԱԽԱԿ ԿԱՏ ԱՅ Կ ԳՐԱՔԻՄ ԱԲՏ Կ ԱՊՐԵ

ԱՐԵՎԵԼ ՕՐԱՅԻՐԵՐԻ

Խ Ս Բ Ա Դ Ի Թ Ե Ս Ա Ն

ՊՈԼԻՏ, Պալարիա, Նորաւոնեան Խան

Les annonces sont reçues
à la Direction du Journal "ARÈVELK",
Galata, CONSTANTINOPLE.

20 ՓՈՐԱ

ՊԶԳԱՅՅԻՆ, ԳՐԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՕՐԱՅԻՐԵՐ

ԱՐԵՎԵԼ

ՕՐԱՅԻՐԵՐ

ՀԱՅԱՀԱՆ

էլեր-թշար: Զօրս հազար հոգի լուռ-
նեամբ ունկնդրեցին: Պ. Փօրէզ բացատ-
կեց այն պատճառները որով ընկերվարա-
ւան կուսակցութիւնը մասնակցեցաւ «քա-
րտքայիններու երկու մասին այս կախին»: Ա
յատասխանելով իր հակառակորդներուն
որոնք օտարին դաւաճանութիւնը կը տես-
էին գործին մէջ, ըստ: — Ֆրանսա այս
իրոքութենէն մեծցած դուրս պիտի ելէ: Ա
ներկայ տաղնապը սքանչելի արդիւնքը
պիտի ունենայ մեզի ազատելու անկարող
ալայակոյտին որ անգիտակցաբար ուե-
տամիերը կը պատրաստէ: Պ. Փօրէզ կ'ը-
սէ թէ Տրէյֆիւսի անմեղութեանը բա-
ցարձակապէս համոզուած է. կ'առաջարկէ
արենորոգել զինուորական արդի դրու-
թիւնը. չնչել զինուորական ատեանները.
Չնչել զինուորական վարժարանները և կամ
համաձայնեցնել քաղաքային բարձրագոյն
վարժարաններուն. զինուորական ծառա-
յութեան ուսայմանաժամը զեշչել և ընտ-
րով ըլլալու իրաւոնք տալ ամէն զինուո-
րի որ զօրանոցին մէջ անգամ ոլէտք է
քաղաքացի մնայ:

Գումարումը վերջացաւ բանաձեւի մը
քուէ արկութեամբ թէ Ֆրանսայի զինուո-
րականութիւնը պէտք է համաձայնի հան-
րավականութեան և թէ արդի զինուորակա-
նութեան ոճիրները և խարդախութիւննե-
րը պէտք է հիմնովին գիտուին: Թրիս-
տոնի սրահին չուրջը ոստիկանութիւնը հրօ-
կողութիւն կը կատարէր: Ներկաները
ցրուեցան «Կեցցէ՛ Զոյա. Կեցցէ՛ Բիբառ.
Կեցցէ՛ Փօրէզ» դոչելով: Աւելի հեռուն
աղ խումբեր կազմուեցան: Նոյն միջոցին
վան Պէլ անուն փուտի գործաւոր մը, 19
տարեկան, բէզովքը մը պարպեց կառ.քի
մը վրայ: Կառքին մէջ գտնուող անձը ան-
միջապէս վար ցատկեց և գտւաղանի հար-
ւած մը իշեցուց վան Պէլ գլխուն: Վան
Պէլ վիրաւորուելով հիւանդանոց տարուե-
ցաւ: Այս դէպքին պատճառաւ կուի մը
տեղի ունեցաւ: Երեք հոգի ձերբակալուե-
ցան: Լիքո Բառովի խմբագրաստան առջև
աղ ցոյց մը տեղի ունեցաւ: հինգ հոգի
ձերբակալեցին:

Հնջուիք: Արոշած են նաև օրինական միջայնե-
րով բողոքել յաւելեւալ տուրքերուն զէմ: Մարէշալ Պանք հետագրեց թէ Քուպան պարպելու համար կազմուած սպանեւա-
մերիկան յանձնաժողովին մէջ զժուու-
րութիւններ ծագած են, կզզիին ամրոց-
ներուն մէջ գտնուած թնդանօթներու սե-
փականութեան խնդրին առթիւ: Ս.յո
զժուարութիւնները պիտի ներկայացուին
Բարիզի յանձնաժողովին:

— Աւելացինկթընի ֆրանսական դեսպան
Պ. Ժիւլ Քանապոն չարաթ օրը ֆրանսա
ուզեւորեցաւ: Կասինելը շոգենաւը, որուն
մէջ կը գտնուեր դեսպանը, նաւահան-
գիատէն ելլելուն լրեցաւ Սանտի Հուքի
մօտերը, բայց շուտով կրցաւ ձամբան շա-
րունակել անվասա:

— Մ. Մաք Քինկի շարաթ օրը իր ներ-
կայութեանը ընդունեց Ակուինալտօի ներ-
կայացուցիչները, Ակունիլլո և Լորէզ, ո-
րոնք պարզեցին Փիլիպպեանց տպատմու-
ներուն քաղաքական տեսութիւնները:

— Մատրիտի լրագիրները կ'ըսեն թէ
Սպանիոյ կառավարութիւնը կը պնդէ որ
Քուպա յանձն առնել իր բոլոր պարտքե-
րը: Սպանիա միայն կը հաւանի գործա-
դրել իր խոստումը թէ պիտի երաշխաւորէ
մինչեւ որ Քուպա կարենայ վճարել իր
պարտքերը:

— Կ'ըսուի թէ Մ. Նահանգները Սպա-
նիոյ հետ պիտի բանակցին Քուպայի խվն-
դիրը լուծելու ուս չորս եղանակներուն
վրայ: 1. Բացարձակ անկախութիւն: 2.
Անկախութիւնն Ամերիկայի հովանիին տակ:
3. Անկախութիւնն Սպանիոյ հովանիին
տակ: 4. Միացում Ամերիկայի:

Փիլիպպեաններու արդի կացութեան
պատճառաւ, Սպանիո կ'ուղէ որ այդ ար-
շխատքագոսին խնդիրը Անդիկաններէն ա-
ռաջ կարգադրուի:

— Ամերիկեան զօրավար Մէրրիթ իր
թիկնապահին ու քարտուղարին հրտ կի-
րակի առտու կանուխ Մարտիլիա ժամա-
նեց: Քարանթինայի բժիշկը ժամանակին
եկած չըլլալով, ուղերդուներն ուշ ժամա-
նակ դուրս ելուն և հետևապէս բարիզի
ձեւլնթաց կառախումբին չհասան և լի-

յին սակացցց մը շինէլ և չնչեցին
ման համար ալիւրի պատրաստ
ձաւականութիւնը: Երրորդ
ւելցնել և բարեփոխիլը ձարս
արտադրութեանց անուղղակի
և քանի մը մաքսեր: Շաբա
13էն 19 Փիօրինի բարձրացնե
արտածութեան պարզեւեր եր
թիւններուն համար ինը միլ
որոշել: Գարեջուրի տուրքը
Փիօրին 50ի բարձրացնել: Ա
քանչիւր հարիւրալիդրը 15 գ
ձարցնել, անզուտ քարիւղի մ
ըը 2էն 3 Փիօրին 50 սկիզ
ձարցնել, ուրկէ Կալիչիոյ քար
ափ օգտուին:

— Հունգարիոյ երեսի: Ժո-
օրուան նխտի մէջ կոմս Սլաբէ
ծանոյց նախարարապէտ Պառ
որ եթէ Աւստրիայ նախարար
համաձայնի ընդհանուր ծախ-
կցութեան Հունգարիոյ բաժին
լու, պիտի խափանէ Փողոսի
նութիւնները:

ՍերՊիթթ ազգային պան
բէնը հրաժարեցաւ: Կը լուի ի
կողմէ խոնդրուած նոր փարիկ
եղած են. այդ հրաժարականին
Պ. Ժիւլ Քանապոն:

ԱՐԵՒՄՑԵԱՆ ԱՓՐԻԿԻ: —
Կը նկատուի որ Քրանսական
րութիւնը փութով առաջ տա-
րական գործողութիւնները Ս
նոր զօրքերը հասնելուն պէտ-
թիւնները պիտի միտին, հրա-
թեամբ հարիւրապէտ Լարթի
ինչպէս անցեալ օր ծանուցին
ցիները մէծ յաղթահակ մը լ
րիի մարդոց վրայ, հաղարա-
րանելով: Բնդհանուր զարմանց
ուց տեղակալ Վէօթֆիէլ որ
զէններով յաղթեցաւ քսան
ունեւ: Առաջ Ապրիլ

— Ը անի մէջ զ. րազս սուք սրբոյս
ձառ մը խօսելով երկրագործութեան վը-
րայ, Տրէջմիւսի խնդրին համար ալ քա-
նի մը խօսք ըրաւ և ըստ թէ ամէն բա-
նաւոր Ֆրանսացիի վրայ վստահութիւն ու-
նի: Կը յուսայ թէ գոյթակղութեան գըր-
գուիչները բանտարկուին: «Բաւական զօ-
րաւոր ենք, յարեց, զմեզ յարգել տալու
և ամէն պատահականութիւններու դէմ
դնելու:»

— Համաս սա հեռագիրը հրատար-

րիկուան դացին: Զօրավարը պարզ հագ-
ուած է: Իր սպաներն ալ քաղաքային
հագուստ կը կրեն:

— Ծովակալ Տիուեյ Փիլիպպեաններուն
նկատմամբ տեղեկագիր մը դրկեց Աւա-
շինկիւրն: Այս տեղեկագիրը, որ Բարիզի
յանձնաժողովին պիտի զրկուի, կը պա-
րունակէ տեղեկութիւններ Փիլիպպեաննե-
րու քաղաքական կարեւորութեան ու բնա-
կիչներու բնաւորութեանը վրայ ցոյց կու-

տայ նաեւ թէ արքակազոսին տպագոյ զերջիները սոսկալի համը են և Սամորիի մարդերը չափ

— Ծովակալ Սէրվէրտ Մատորիտի մէջ անոնցմէ :
ՏԱՆԻՄԱՐՔԱՅԵԼՆ առնուն նայելով, թագուհին յարդար հոկտ. 15 ին պիտի կատարուի

Հարկ ըլլայ ՚ Օպսերվորի շարաթ օրուան թիւը չը պարունակեր էսթէրհաղիի համար ծառցուած յօդուածը :

քաղաքը պաշտպանելու համար ։ բայց Մատրիտէն ծվային նախարարէն եկած հեռագրական հրամանի մը վրայ դիմած էր այդ անձնապահութեան ։ Ծովոկալ Աբովյան առերար առողջ մասին սասահի

—Հետաքիրը ծանոց թէ Տրվալուրիք
Ք. կարդի յածաւորակը Սալիւ կղզիներուն
առջեւ խորսիսած է ։ Բարիզի թերթերը
այս լուրը կը բացատրեն բակով որ Տիւ-
րութիւնը ու Աստվածածինի նաւարածնին
օգդպրա մյու օրոր սցէ առաջ սահմանը
վիճարանութիւն մը ունեցեր է ։ Ծովային
նախարարին հետ, որուն հետեւանքով նա-
խարարը, Պ. Առնու, հրաժականը տուեր
է արդէն Պ. Սակասմայի, որ չէ ընդու-
կաւութեան :

պիտիքո, որ օնդաւասա ամբ առաջարկ է առ
կը սպասեանք, սպաշտոն ունեց Մարթինի-
քչն 150 նաև ային զինուոր տանիլ Քայէն:
Այդ յածաւորակին խոշորութիւնը ունեցող
նաև իսարսիս ամեղը Ռուայեալ կը գ-
ներ: Նախարարակնեալը սակայն կ'ուղի-
այդ սպաշտոնին կոչել Թրանսաթլանթիք
Բնկերութեան նախագահը, Քամիլիաս
մարքիզը, ԵրրՊ. Առունե. Կրկնէ իւ հրա-
օքն ՈՒիէն Արք պիտիք գումարու-
—Շաբաթ օրը Պիրէոն ժ-
բիւրի չափ կրետացի գաղթու-
—Փամանակէ մը ի կը Ե-
դին մօտ կարգ մը անհատն

զիին մօտն է, Սալիւ կղզիները կտղմող
երեք կղզիներէ մէկը: Յածաւորակը այդ-
պատճառաւ նոյն կղզիին առջեւ խարիսխ
նետած է: Անմիջապէս պիտի մեկնի ա-

— Ֆայնասի մէջ, Քարիքարիքէնի մօտ, ուր տեսալցեցայ Մաքսիմ Կոմէզի հետ։ Ապատամբագետը բառ թէ վատահ է Աւաշինկընի Խորհրդարանին որոշամներուն վրայ ի նախատ Քուային անկախութեան։

թեատր կը սպասուիր արածոնց ո գոլոք
թղթատարին։ Հոյ ալ կը վիճին վերա-
դատումի խնդիրին վրայ, և միայն Տրէյ-
ֆիւս է որ բանէ մը տեղեկութիւն չունի։
Իրեն ուղղուած նամակները Քայլէնի կառա-
գույ բարձրաց ուղարկութիւն առաջանաւածան։
Պէտք է որ, բաւ, Մ. Նահանգները առ-
ժամաբար զինուորական կերպով գրաւեն
Քուտան, մինչև որ Սպանիացի զինուոր-
ները կզգիէն հեռանան և նոր կառավա-
չէ հանուած։ արդէն ցոյց
դեցին ալ գոյութիւն չունի։
ԹՈՒՐԵՍՅԱՆԻ կուսակ
Տուկովաքի Թէրկանացի ու
ունակուական հոգածանառաւ

ժամ ետքը, արտաքին գործոց պաշտօնարանի հանդիսերու սրահին մը և կը ժըլ հաերային գործերու աւտորի պաշտօնականիքը և կը սամ ետքը փակուեցաւ Պատուիրակները կարծիքի փոխանակութենէ մը յետոյ, որու կան պայմանադրութեան օրինագիծը, որոն մաս են միջազգանի Առաջապահուա-

Նիստը գրուելի առաջ բոյոր պատուի նշանակութակ համար նախագահ չընտեղել և երկու կողման քարողականութեաւուն յանձնարարել որ յանձնաժողովին աշխատութեան ծրագիրը պատրաստեն :

— Կը հերքուին տմերթիկան լրագիրներու այն լուրերը թէ Մատրիտ ու Ռւա-

շնկթընի դահլիճները համաձայնած ըլ-
լան, ամերիկեան նոր զինուոր զրկելու
համար Փիլիպպեանները։ Սուանից կա-
ռավարութիւնը այս միտքով բնաւ դիմում

վարութիւններու վերօն իրաւունքն, վար-
չական ընդհանուր Խորհուրդին կազմու-
թենէն, և պանքային ու կառավարութեան
ելիմական յարագերաթիւններէն, դրամա-
ռումն 90 միլիոն քառորդէն՝ 105 միլիոն

— Սականիոյ կառավարութիւնը կ'ըսէցէ առ այժմ վախնալու բան մը չունի Քարունեաններու ընթացքէն։

— Առանձին տաճքան ոստիկա տան հա-

գլուխը 90 պրիսոն փորորիւն 105 պլիսոնի բարձրացնելու խնդիրէն, շահերը պանքային ու տէրութեան միջեւ բաժնելու եղանակին և պահքային ոպդեցութեան աջանակին։ Երկրորդ մասը կը բաղկանալ Հօլնգսրութեան Պատուհանութիւնը (1173—1196) և իր առաջին թագուհին տծիւնները ոստիկան պահքայի Ս. Մատթեոս եկեղեցի

— Սպահով պատրաստ որոշաց ուղև կառավարութեան ուղած 50 միլիոն բան-

1902 տոժամեոյ կամ վերջնական մաքսա- որ Գիշելը փառացի ոլխոի յաջ

Արոշած են նաև օրինական միջայնեւ-
ողաքել յաւելեալ տուրքերուն թէմ:
ալ Պահքո հեռագրեց թէ Քուպան
ելու համար կազմուած սպանեւա-
ւան յանձնաժողովին մէջ զժուու-
ւներ ծագած են, կզզիին ամրոց-
յ մէջ գտնուած թնդանօթներու սե-
նութեան խնդրին առթիւ: Այս
սրութիւնները պիտի ներկայացուին
լի յանձնաժողովին:

Ուաշինգթոնի քրանսական դեսպան
և Քանաքոն չարաթ օրը իր Սեր-
բեանը ընդունեց Ակուլնալոփ ներ-
ցոցիները, Ակոնիլո և Լորէզ, ո-
պարզեցին Փիլիպպեանց տպատամը-
ն քաղաքական տեսութիւնները:

Մատրիտի լրագիրները կ'ըսեն թէ
իոյ կառավարութիւնը կը պնդէ որ
այս յանձն առնելի իր բոլոր պարտքե-
նականիա միայն կը հաւանի գործա-
րի խոստումը թէ պիտի երաշխաւորէ
որ Քուպա կարենայ վճարել իր
ոքերը:

Մ. Մաք Քինկի շարաթ օրը իր ներ-
բեանը ընդունեց Ակուլնալոփ ներ-
ցոցիները, Ակոնիլո և Լորէզ, ո-
պարզեցին Փիլիպպեանց տպատամը-
ն քաղաքական տեսութիւնները:

Մատրիտի լրագիրները կ'ըսեն թէ
իոյ կառավարութիւնը կը պնդէ որ
այս յանձն առնելի իր բոլոր պարտքե-
նականիա միայն կը հաւանի գործա-
րի խոստումը թէ պիտի երաշխաւորէ
որ Քուպա կարենայ վճարել իր
ոքերը:

Ամերիկան գօրավարը Մէրրիթ իր
առաջին ու քարտուղարին հրա կ'ի-
տառու կանուխ Մարտիլիա ժամա-
թարանթինայի բժիշկը ժամանակին
չըլլալով, ուղեորներն ուշ ժամա-
թուրու ելան և հետեւալիս Բարիզի
ոնթաց կառախումբին չհասան և ի-
ւան դացին: Զօրավարը պարզ հագ-
է: Իր սպաներն ալ քաղաքային
ուստ կը կրեն:

Ծովակալ Տիուէյ Փիլիպպեաններուն
մամբ տեղեկագիր մը դրկեց Աւու-
թն: Այս տեղեկագիրը, որ Բարիզի
նաժողովին պիտի զրկուի, կը պա-
սկէ տեղեկութիւնները Փիլիպպեաննե-
քաղաքական կարեւորութեան ու ընհա-
րու ընաւորութեանը վրայ ցաց կու-
նաեւ թէ արձիպելագոսին սպագաց
ութիւնը ինչ տեսակ ըլլալու է:

Ծովակալ Սէրվէրա Մատրիտի մէջ
արարեց թէ ինք հակառակ էր իր
որպաժնին Սանֆիւիօն դուրս ելլե-
կ'ուզէր նուահանգիստին մէջ մեալ
ոքը պաշտամնելու համար ցաց
իրտէն ծովային նախարարէն եկած
պրական հրամանի մը վրայ զիմած
ցող անձնապահնութեան: Ծովակալ
էրա այս օրերս սցող մասին սաստիկ
քանութիւն մը ունեցեր է Ծովային
արարին հետ, որուն հետեւանքով նա-
արը, Պ. Առնու, հրաժականը տուեր
ութիւն Պ. Սակամաթայի, որ չէ ընդու-
նախարարական գիրավով գրաւեն
դան, մինչև որ Սակամաթի վիճուոր-
ու կզզիէն հետանան և նոր հասալա-
խիւնը հաստատուի: Մաքսիմօ կոմիտ-
էտարելու կամ քաշուելու խօսք չըրաւա-
րարեց թէ մինչեւ որ իր դինուոր-
ւն թոշակները չփառուին, չի կրնար
ու քանակը: Իր տասը հաղար զին-
երը արձակելու տեղ աւելի աղջի կ'ըլ-
որ ապագաց կառավարութեան մէջ
քաղաքալահ դիմուոր ծառայեն:
սիմօ կոմիտ որ Յ՛ տարեկան է, հան-
տ մարդ մըն է, պազարին և հաստա-
տմ: Կը բաղձայ ապագային մասնակ-
անրային գործերու աւտանց պաշտօ-
ն պատասխանաւուութեան:

ՀԱՅՐԻՈՒՅ ԵՒ ՀՈՒՆԴԱՐԻՈՅ պետա-
մայմանադրութեան օրինագիծէրը,
ց վրայ կը վիճարանի Խորհրդարանը,
հատ էն, երեք մասի բաժնուած,
քան, մաքսային ու տուեւարական
թիւն, անուղղակի տուրքեր և քանի
սպաքեր: Պահքային մասը կը բաղկա-
վարչական կազմակերպութիւնը կա-
ռորու նոր կանոնագիրներէ, վարչա-
նընդհանուր Խորհրդարային ու տեսչու-
ն ձեռնհասութենին, երկու կառա-
ւթիւններու վերօնի իրաւունքին, վար-
ուն ընդհանուր Խորհրդարային կազմու-
ն, և պանքային ու կառավարութեան
ական յարագերաւթիւններէն, վրամա-
սը 90 միլիոն Փիօրինէն 105 միլիոնի
ըրացնելու խնդրիէն, շահերը պանքա-
ռու տերութեան միջեւ բաժնելու ե-
ռելին և սրանքային սպակցութեան
ական: Երկրորդ մասը կը բաղկանայ
արական ու մաքսային միութենէն
խիտի կնքուի և գործադրելի պիտի
միջեւ 1907ի վերջը: Երկու կառա-
ւթիւնները յանձն կ'առնեն մինչեւ
սուժաւայ կամ վերջնական մաքսա-

The image shows a page from the Armenian newspaper 'Gevorgyan Hayk' (Georgian Times) from October 18, 1867. The page is filled with dense Armenian text arranged in columns. A prominent, ornate title 'ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՅԿ' (Georgian Times) is centered at the top in a large, decorative font. Below the title, there are several columns of news articles and editorials. The text is written in the traditional Armenian script. The paper has a aged, yellowish tint.

